

## ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

—

Վիրդիլիոսի Ենեականը :

Խնչպէս որ Հոմերոսի Խլիականին մասնաւոր կատարելութիւնները պարզութիւնն ու աշխոյժն է, ասանկ Խնեականին ձիրքերն ալ վայելչութիւն ու փափկութիւն են : Խարակոյս չկայ որ Ա իրգիլիոս Հոմերոսի պէս կենդանի ու վսեմբանաստեղծ չկրնար սեպուիլ . բայց ինքն ալ ընդ հակառակն անոր նման անհոգութիւններ չըներ երբեմն իր դիւցազներգութեան մէջ, դարձեալ՝ փոփոխութիւն շատ կայ իր գիրքերուն մէջ, և անկէց աւելի կոկ, կարգաւորեալ ու ազնուական կերպ մը բոլոր քերթութեան մէջ բռնած է :

Խրբոր Խլիականը կարդալ կը սկսիս, կը տեսնես որ ամենէն աւելի հեռաւոր ու վայրենի ժամանակներ դիմացդ կ'ելլեն . իսկ երբ Խնեականը կը բանաս, ( )գոստոսի դարուն բարակութիւնն ու ողորկութիւնը կը գտնաս : Խնեականին մէջ չես հանդիպիր գերի աղջըկան մը համար դիւցազանց մէջ վէճեր, ոչ բուռն կը բի նախատալից ու անվայել խօսքեր . հապաշքեղ տեսարանով մը կը բացուի դիւցազներգութիւնը . Հերա աստուածուհին կը մտածէ որ արգիլէ Խնեասայ Խտալիա հաստատուիլը, ու Խնեաս բոլոր իր բանակին հետ ալեկոծեալ ծովու մը մէջ կը տագնապի, որ գերազանց բանաստեղծական ոձով մը նկարագրուած է :

Խնեականին նիւթը՝ ըստ իմ կարծեացս՝ Հոմերոսի երկու դիւցազներգութեանցնիւթերէն ալ աւելի յարմար ու աղուոր է : Ուէր կրնար անկէց աւելի ազնուական ու դիւցազներգութեան վսեմութեանը արժանաւոր, և ոչ անկէց աւելի հոռմէական ժողովրդոց հաճոյական ու հետաքրքրական բան ըլլալ, որ իրենց սերունդը Խնեասայ պէս հռչակաւոր դիւցազնէ մը առաջ եկած ըլլայ : Կիւթը փառաւոր էր յինքեան . երկրին աւանդութիւնները բանաստեղ-

ծութեան հիմունքն էին . ազատութիւն ունէր քերթողը Հոմերոսի պատմութեանց հետ կապակցել իր պատմութիւնները, ու յոյն դիցաբանութիւնը գործածել իր գիրքերուն մէջ . դիւրին էր իրեն Հռոմայեցւոց ապագայ քաջութիւնները ստէպ մէջ բերել, նրկարագրել զիտալիա, ու նոյն իսկ Հռոմայ երկիրը իր հին ու առասպելական վիճակին մէջ : Խնեասայ մտածութիւններուն Հերայէն միշտ խափանուիլը՝ կը ծնանի զանազան դիպուածներ, ճանապարհորդութիւններ, պատերազմներ, և ախորժելի խառնուրդ մը առաջ կը բերէ խաղաղութեան ու պատերազմի գործոց : Ամէն բանէ աւելի՝ ես կարծեմ որ Ա իրգիլիոսի Խնեականին պէս դիւցազներգական պատմութեան օրինակ մը չկրնար գտնուիլ . Հիմնական կարծիք մըն ալ չեմ տեսնար քննաբաններէն ու մանց զուրցածը՝ թէ Խնեականը այլաբանական քերթուած մը ըլլայ, որն որ միշտ ( )գոստոս . կայսեր բնաւորութեանն ու իր թագաւորութեան ժամանակին ակնարկէ, կամ թէ Ա իրգիլիոսի՝ Խնեականը շինելու դիտաւորութիւնն եղած ըլլայ հաւնեցընել Հռոմայեցւոց այն կայսեր կառավարութիւնը, որն որ Խնեասայ բնաւորութեան տակ ծածկուած կը սեպուի : Խրաւցընէ Ա իրգիլիոս ալ, նոյն դարուն ուրիշ բանաստեղծից պէս, իր նիւթին մէջ գտնուած առիթները ամենեին զփախցընելով ( )գոստոսի գովեստներ կը տողէ : Ի՞այց երեակայելը թէ ինքը բոլոր իր քերթուածոյն մէջ քաղաքացիտական նպատակ մը ունեցած ըլլայ, մտացածին կարծիք մը կ'երեայ ինձի : Խնքը իբրև բանաստեղծ բաւական պատճառ ունէր աս նիւթս ընտրելու . որովհետեւ մեծ էր ու ախորժելի, և աւելի յարմար իր հանձարոյն, ու այնպիսի առաւելութիւններ ունէր, ինչպէս որ վերը նշանակեցի, որոնցմով լիուլի կրնար իր բանաստեղծական տաղանդը ցուցընել :

Կարծողութեան միութիւնը կատարելապէս պահուած է . որովհետեւ սկիզ-

բէն ինչուան վերջը մէկ առարկայի մը միայն ամէն բան ուղղուած է , որ է Ենէասայ Խտալիա հաստատուիլը աստուածոց հրամանով : Պատմութիւնը շատ տարիներու դիպուածներ ըլլալով , իմաստնաբար ասոնց մէկ մասը դիւցազնին բերանը դրուած է : Դրուագները բաւականապէս աղէկ կապակցութիւն ունին դիմաւոր առարկային հետ . ու քերթութեան հանգոյցը , որ է հին կերպով՝ այսինքն հրաշքներով , դեղեցիկ հնարած է : Հերայի երդումն որ Տրոյացիք Խտալիա զգետեղուին՝ առաջ կը բերէ այն ամէն դժուարութիւններն որ Ենէասայ ձեռք զարկած գործոյն դիմացը կ'ելլեն , ու մարդկային գործողութեանց հետ կը միաւորէ բոլոր գրուածքին մէջ : Ենկէց կ'ելլայ ան մըրիկն որ Ենէասը Ափրիկէի ափանց վրայ կը ձգէ . անկէց՝ Դիդէի սէրը , որ կը ջանայ զանիկայ Կարքեղոն բռնելու . ու Տուրնոսի անոր հետ զէնքով ընդդիմանալը . մինչև վերջատէս դաշն մը դնելով Արամազգայ հետ՝ որ տրոյական անունը փոխուի լատին անուան , Հերա մէկդի կը ձգէ իր բարկութիւնը , ու դիւցազնը կը յաղթանակէ :

Ըոլոր այս մասերուն մէջ Ա իրգիլոս մեծ վարպետութիւն , ընտրողութիւն ու շատ արուեստ ցուցուցած է : Բայց այսպիսի գերազանց բանաստեղծի մը կատարելութիւններուն վրայ զարմանալով ալ հանդերձ , չենք կրնար զանց առնել ցուցընելու այն պակասութիւններն , որոնց մէջը ինկած է ինքը : Ա ախ և առաջ՝ Ենէականին մէջ դրեթէ մէկ բնաւորութիւն մը չկայ որոշ ստորագրուած : Ա կողմանէ շատ անախորժ ու ցուրտ կ'երենայ Խլիականին համեմատութեամբ , որ լի է ընաւորութիւններով ու կենդանութեամբ : Ա քատ , Ալովանթոս , Ենթէոս , և ուրիշ տրոյացի դիւցազուններն որ Ենէասայ կ'ընկերեն Խտալիա երթալու համար , անանկ տարտամ ու անծանօթ կերպարանքներ են , որ թէ և վսեմ զգացմունքներ ցուցընեն , թէ

և մեծամեծ գործքեր կատարեն՝ իրարմէ չեն զանազանուիր : Այս իսկ Ենէաս ալ նշանաւոր դիւցազն մը չէ . իրաւ իբրև արդար ու կրօնասէր մարդ մը նկարագրուած է , բայց իր բնաւորութեան վրայ անանկ յատկութիւններ չկան , որ սիրտ կը շարժեն . պաղ ու անտարբեր է ինքը , և իր Դիդէի հետ բռնած բոլոր կերպին , ու մասնաւորապէս իր խօսակցութեանը մէջ՝ երբոր անիկայ կը կասկածի որ Ենէաս զինքը թողլու միտք ունի , կարծրասիրտ ու անզգայ ոգի մը կը ցուցընէ ինքզինքը , որով ամենեւին սիրելի ընսեր իր անձը : Դիդէի բռնաւորութեան պէս աղէկ բոլոր Ենէականին մէջ ուրիշ բնաւորութիւն մը առնուած չէ . իր կրից բորբոքը , իր բարկութեան սաստկութիւնը , ու իր այլայլութեան բռնութիւնը այնպիսի կերպարանք մը առջենիս կը հանեն , որ Ա իրգիլոսի ուրիշ ամէն գծագրած կերպարանքներէն շատ աւելի կենդանի է :

Բաց ՚ի աս բնաւորութեանց անկատարութենէն , նաև նիւթին բաժանմունքն ու կարգը տեղ տեղ պակասաւոր են : Խրաւ մնածելու է նաև թէ այս այնպիսի գրուածք մըն է , որ բոլորովին կատարելագործած չէ . որովհետեւ կ'ըսուի թէ վեց յետին երգերը վերջին աչքէ չէ անցուցած հեղինակը , ու անոր համար ապսալրեր է իր կտակին մէջ՝ որ բոլոր քերթուածը կրակ ձգուի : Ա ակայն թէպէտ ասով կրնան ներուիլ գործագրութեան մէջ եղած թերութիւնները , բայց չեն կրնար պաշտպանուիլ այն վրիսպակներն որ բուն նիւթին վրայօք կը գտնուին գրուածքին վերջին մասերուն մէջ : Ա ատինաց հետ եղած պատերազմը շատ ստորին է վսեմութեան կողմանէ՝ համեմատելով այն նշանաւոր առարկաներուն հետ , որ աչքիդ առջելը նկարուած են առաջ՝ Տրոյիոյ կործանման , Դիդէի սիրոյն , ու դժոխք իջնալուն մէջ : Ա պատերազմին պատմութեան կերպին մէջ թէրեւս աւելի էական պակսութիւն մը կայ . ընթերցովին եռանգը կը վառուի Տուրնոսի կողմը ըլլալ ու թշնամի Ենէասայ : Տուրնոս՝ Ե-

բիտասարդ ու քաջասիրտ իշխանը՝ սի-  
րահարուած է Ա աւինիոյ, որուն չետ  
ազգախառնութեան կապանօքն ալ միա-  
ցած է . և հասարակաց հաւանութեամբ  
անոր չետ ամուսնանալու կը սահմա-  
նուի, ու մասնաւորապէս աղջրկան մօ-  
րը խնամարկութիւնն ստացած է : Այս  
իսկ Ա աւինիա ալ ընդդիմութիւն մը  
ցուցըներ աս հարսանեաց : Յանկար-  
ծակի վրայ կը հասնի օտարական մը,  
հեռու երկրէ փախստական մը, որն որ  
ամենեին զ աւինիա տեսած չէ, և  
պատգամներու ու գուշակութեանց վը-  
րայ հիմնելով իր Խտալիա հաստատուե-  
լուն իրաւունքը՝ վերիվար կ'ընէ բոլոր  
երկիրը պատերազմով, կը սպաննէ Ա ա-  
ւինիոյ սիրահարը, ու անոր մօրը մահը  
կը պատճառէ : Յայտնի է որ այս կերպ  
ուրուագիծ մը քերթութեան դիւցազ-  
նին կողմը չհակամիտէր զմեզ . և աս  
պակսութիւնը դիւրաւ կը սրբագրուէր,  
թէ որ բանաստեղծը անանկ մը ձեւա-  
ցուցած ըլլար, որ Խնէաս փոխանակ  
վշտացընելու զ աւինիա՝ աղատէր զա-  
նիկայ նախանձորդէ մը, որն որ թէ ա-  
նոր և թէ բոլոր այն երկրին բնակիչնե-  
րուն ատելի ըլլար :

Ի այց հանդերձ աս պակսութիւննե-  
րով ալ, որոնք հարկաւոր էր նշանելը,  
Ա իրգիլիոս անանկ գեղեցկութիւններ  
ունի, որ արժանապէս դարուց զարմանքը  
շարժած են, և որոնցմով ինչուան այս  
օրուան օրս հաւասարակիւռ կը սեպուի  
ինքը Հոմերոսի հետ : Ա իրգիլիոսի  
կլիսաւոր ու իրեն յատուկ գերազանց  
ձիրքը, որուն մէջ ըստ իմ կարծեացս  
քաջ է քան զամենայն բանաստեղծս,  
փափկութիւնն է : Ի առութիւնը ընտիր  
զգայունութիւն մը տուած էր իրեն .  
Ա իրգիլիոս իր նկարած տեսարաննե-  
րուն ամենէն աւելի գորովալից զգաց-  
մունքները կը զգար իր անձին վրայ, ո-  
րով և մէկ խօսքով մըն ալ միայն մար-  
զուս սիրտը կը շարժէ : Յոիկայ՝ զիւց-  
ազներգութեան մը մէջ վսեմութենէն  
ետքը ամենէն առջի կատարելութիւնն  
է, և հեղինակին քերթուածը շատ հե-  
տաքրքրական ընել կու տայ :

Խլիականին մէջ փափկութեան կող  
մանէ գեղեցկագոյն կտորն է Հեկտորի  
տեսութիւնը Խնդրոմաքեայ հետ . բայց  
Խնէականին մէջ շատ կտորներ կան :  
Երկրորդ գիրքը ինչուան հիմա շինուած  
երեւլագոյն գործքերէն մէկն է . և  
Ա իրգիլիոս բոլոր իր հանձարին ուժը  
ցուցուցած է այս նիւթին մէջ, որ խել  
մը տեսարաններ կը ներկայացըներ՝ ո-  
մանք փափուկ և ոմանք ահաւոր : Կի-  
շեր ատեն այրած ու կողոպտուած քաղ-  
քի մը տուած սարսափելի գաղափարնե-  
րը, խառնուած են վերջը սիրալիր ու  
սրտաշարժ գիպուածներու հետ : Պրիա-  
մոս ծերուն մահուաննկարագրութեան  
պէս բան մը չկայ որ աւելի աղէկ ստո-  
րագրուած ըլլայ որ և իցէ բանաստեղ-  
ծէ . և Խնէասայ, Խնդիսեսի ու Կրեւ-  
սայ ընտանեկան խօսակցութիւնները  
կարգէ գուրս փափկութիւն ունին : Խ-  
նէականին ուրիշ շատ մասերուն մէջ  
ալ նոյն սրտաշարժ ոգին կ'երեւնայ, և  
աս կտորները ամենէն աւելի յարգ ու-  
նեցած են : ( Երինակի համար՝ չորրորդ  
գիրքն որ Կիդէի դժբաղդ սէրն ու մա-  
հը կը նկարագրէ, արդարապէս միշտ  
զովուած է, ու բարձրագոյն աստիճանի  
գեղեցկութիւններով լի է : Խնէասայ  
հանդիպումը Խնդրոմաքեայ ու Հելի-  
նոսի հետ՝ երրորդ գրքին մէջ, Պալլան  
տեսի ու Խւանդրոսի, Խիսոսի ու Խւ-  
րիազոսի, Ա աւսոսի ու Ուղենտիոսի  
դրուագները՝ Խտալիոյ պատերազմին  
մէջ, բոլոր ասոնք ապացոյցներ են՝ որ  
կը ցուցընեն բանաստեղծին յաջողակու-  
թիւնը փափուկ զգացմունքներ մարդ-  
կային սրտին մէջ ծնանելտալու : Ա ան-  
զի պէտք է դիտենք, որ թէպէտ Խ-  
նէականը հաւասար չէ ամէն տեղ, ու  
երբեմն տկար է, սակայն ամէն մասին  
մէջ ցրուած են զեղեցկութիւններ, ու  
նոյն իսկ վեց յետին գիրքերուն մէջ ալ  
բաւականապէս կան : Խն գիրքերն որ  
կ'առաւելուն գեղեցկութիւններով, բաց  
՚ի առաջին, երկրորդ, չորրորդ ու վե-  
ցերորդ գրքէն՝ են եօթներորդ, ու թէ-  
րորդ ու երկոտասաններորդ գիրքերը :  
Ա իրգիլիոսի կոիւները շատ աւելի

ստորին են քան զՀոմերոսինները աշխուժութեան ու վսեմութեան կողմանէ . բայց Ենէասաց դժոխք իշնալուն մէջ խել մը կը գերազանցէ ինքը Ադիսականին մէջ գտնուածէն : Ի՞ տեսակիս մէջ ամբողջ հիները հաւասար քան մը չունին Ենէականին վեցերորդ գրքին : Տեսարաններն ու առարկաները բոլորն ալ վեհ են , ու մարդուս միտքը կը գրաւեն այն կրօնական փառաւոր սարսափով , որ աներեւոյթնոր աշխարհք մը մտնալու ատեն պէտք է ունենալ : Իմբողջ նկարագրութեան մէջ կը տեսնես նաև փիլիսոփայական վսեմութիւն մը , որուն Ա իրգիլիոսի պղատօնական հանձարը , ու ( )գոստոսի դարուն ընդարձակ գաղափարները՝ այնպիսի շքեղութիւն մը տուեր են , որ Հոմերոսի դարուն անկիրթ գաղափարներուն անոր տուածէն շատ վեր է : Խակ տաղաչափութեան անուշութեանն ու աղուորութեանը գալով , անանկ ծանօթ են ասոնք Ա իրգիլիոսի ամէն գըրուածոց մէջ , որ աւելորդ է անոնց գովեստին վրայ խօսքերնիս երկնցընելը :

Դիւցազներգակ քերթութեան երկու գլխաւոր ախոյեանները բաղդատել ուզելով իրարու հետ , կ'ըսենք որ զՀոմերոս առանց տարակուսի իրբեմեծագոյն հանձար սեպելու է , ու զԱ իրգիլիոս իբրև աւելի կարգաւորեալ գըող հեղինակ : Հոմերոս նախատիալ եղաւ իր արուեստին մէջ , և կը տեսնուին իր վրայ ան գեղեցկութիւններն ու պակսութիւնները , որ նախատիալ հեղինակի մը մէջ պէտք է որ գտնուին՝ համեմատելով զինքը ետևելն եկածներուն հետ . այսինքն՝ աւելի յանդգնութիւն մը , աւելի ընականութիւն մը , աւելի յաջողակութիւն մը , աւելի վսեմութիւն , ու աւելի ուժ . բայց միանգամայն աւելի անկանոնութիւն , ու աւելի անհոգութիւն : Ա իրգիլիոս միշտ ազքին առջեւ բռնած է Հոմերոսը , ու շատ կտորներու մէջ աւելի թարգմանած է զանիկայ՝ քան թէ նմանած :

( Ծրինակի համար , մըրիկին նկարագրութիւնը՝ Ենէականին առաջին գըր-

քին մէջ , ու Ենէասայ խօսակցութիւնը աս առթին՝ թարգմանուած են Ա դիսականին հինգերորդ գրքէն . չյիշենք Ա իրգիլիոսի բերած գրեթե ամէն նմանութիւնները , որոնք Հոմերոսին ներէն օրինակած են : Ենոր համար առանց ամենեին երկբայութեան՝ գիւտի մէջ գերազանցութիւնը Հոմերոսի տալու է : Ինտրոդութեան մէջ գերազանցութեանը գալով , թէպէտ շատ քննաբանք Ա իրգիլիոսի կ'ուզեն տալ անիկայ , սակայն իմ կարծիքիս նայելով դեռ տարակուսի մէջ է : Ո՞նացած բաներուն մէջ՝ Հոմերոսի վրայ կը նշմարենք յունական վառ կենդանութիւնը , իսկ Ա իրգիլիոսի վրայ՝ հռոմէական վեհութիւնը : Հոմերոսի երեակայութիւնը շատ աւելի հարուստ ու առատ է , իսկ Ա իրգիլիոսինը՝ աւելի զուտ ու կարգաւորեալ : Ի՞նչինին վարպետութիւնն է մարդուս մտաց աշխոյթը տաքցընել , իսկ երկրորդինը՝ սիրտ շարժել : Հոմերոսի ոճը աւելի պարզ ու աւելի վառվուն է , իսկ Ա իրգիլիոսինը աւելի վայելուչ ու աւելի միակերպ : Ի՞նչինը շատ առիթներու մէջ այնպիսի վսեմութիւն մը կ'առնէ , որուն երկրորդը ոչ երբէք կը հասնի . բայց ասիկայ ալ ընդհակառակն ոչ երբէք դիւցազներգական բարձր ոճէն վար կ'իյնայ , որն որ Հոմերոսի վրայ չենք կրնար ըսել : Ասկայն մենք որպէս զի ամենեին նըւազեցընել չտանք այն զարմանքն որ աս երկու մեծ բանաստեղծներուն վրայ ծնած է , կը զուրցենք որ Հոմերոսի պակսութիւններուն մեծ մասը չտալու է իր հանձարին , հապա իր ապրած դարուն պարագայիցը . և Ենէականին տըկար մասերուն համար ալ մտածելու է որ այս գրուածքը հեղինակին մահուան պատճառաւ անկատար մնացած է :

ՊԼԷՐ<sup>1</sup>

1 Սկսվածիացի երևելի մատենագիր մըն է . որուն ընթաց գեղեցիկ բանական անունով գրուածքէն առնուած է այս յօդուածը :